

Գ Լ Դ Բ Գ Վ Ե Զ Է Ը Թ

ՊԱՏՄԱԽԹԻՆԵՆԸ

Պատասխանելէ առաջ այն երկարածից շատագու՛րականին որով Պ. Չերազ կը նկրտի ծայրէ ի ծայր անբերի ցոյց տալ Վարժապետանան-Ստեան խմբակին ազգային գործունէութեան դիւանապետական ուղղութիւնը, ստիպուած եմ սա պարզ հարցումը մէջտեղ գնել. — Իրդեօք ճշմարտութեան կէտ առ կէտ համահայն է այն եղանակով որով Պ. Չերազ իր յոգեւածներուն մէջ կը ներկայացնէ 78ի հայկական պատուիրակութեան արարքները։ Որպէսզի վաղը մեր ազգային ժամանակակից տարիգրութեանց այդ ամենակարեւոր շրջանին պատմութիւնը կարհնայ զորո իլ զիտակից ու լուսարանուած ձևով մը, անհրաժեշտ է որ վերջնականորէն պարզուին այդ շրջանին մեր ազգային գործունէութեան բոլոր ներքին զագանակները։

Մինչև ցարք, միակ անձը որ այդ գործունէութեան պատմութիւնը ուրուագծեց, այդ գործունէութեան դերակատարներէն մին է, Պ. Չերազը։ Եւ գիտե՛ք թէ Պ. Չերազ, — որ ասեմով իր «Գրական Փորձերուն» յտաճաբանին մէջ առանց վրդուլելու կը յիշատակէր իր որսնաւորներն ու արձակը «սքանչելի», «վսեմ» եւ «հոմերական» գանոց քարեկամներու կարծիքը եւ իր Գրիկ եւ Սաւրին մէջ ինքզինքը կ'երեւակայէր «արծիւ մը» որուն բարձրաթիջ սլացքբէն ներքեւ կը կողան իր հակասկարծները, տակե՛ծ դորտոր. — գիտե՛ք թէ կ'ըսեմ, Պ. Չերազ, ինքն իրեն նկատմամբ անծայրածիր եւ անհարկի հիպոցումով մը սուգորուած, անշուշտ ամենէն սնայրմար անձը պիտի ըլլար անաչառ ու անկողմնակալ կերպով պատմելու համար մեր անցիալին մէկ էջը որուն ինքն իսկ հեղինակներէն մին եղած է. Պ. Չերազ, ինչորմէ անխախտորէն ու յաւիտանապէս զոհ, զատապարտուած էր ամեն յանց կատարակ գանձելու այդ պատմութեան մէջ։ Եւ աշգպէս ալ բըժած է։

Ինքնագոհութեան այս աղետաբեր ճգնուտին ամբողջ վտանգն ու ամբողջ ծիծաղաշարժութիւնը մատանադէ ընելով պիտի բաւականանայիք եւ մտքէս պիտի չհանցնէի զվզուտի մտտ բան

մը գգալ «Անահիտ»ի Գ. թուոյն յօդուածով Պ. Չերազի ազգանուէր կեանքին հանդէպ յարգանք» յայտնած ըլլալէս, եթէ Պ. Չերազ շատագու՛ր ըլլար, հայրենասիրական նարկիսաւմուրեթեամբ մը, իր գործունէութեան վրայ անատան ըսայց եւ անխիղճ ու հունդուած սքանչապում մը գրօշկով։

Դժբաղդարար անկարելի է նկատել որ Պ. Չերազ անկեղծ ըլլալու ձևը չուրի իր յօդուածներու այս վերջին շարքին մէջ. եւ կը հակիմ կարծելու թէ համոզուած չէ իր պատմածներուն բացարձակ ճշգրտութեանը, եւ իրողութիւնները կը «բարենորոգէ» ու իր ուզած լոյսին տակ ցոյց կուտայ, զանոնք բուն թերեւտ. յանգեցնելու համար իր բաղձացած հերթակցութեանը։ Արդէն ճշմարտութեան պատմամունքին անբողոքի իրկրպարու մը չըլլալուն մէկ փոքրիկ ապացոյցը տուած էր Պ. Չերազ՝ տարիներով ինքզինոյն անուանելով, իր թերթին ճակատը, «Անխիտ» պատուիրակ՝ Պերլինի Վեհատողովին», մինչդեռ պատուիրակի մը ֆարձողաբը եղած էր միայն — ինչ որ միեւնոյն բանը չէ, բայց ճշմարտութեան դէմ գործուած այդ մանրիկ մեղաք ժպտուն ներողատուութիւն մը գտած էր շատեղու զով, որովհետեւ չէինք կարծիք որ Պ. Չերազի ինքնապատկերութիւնը իրողութեանց խեղաթիւրուտին կրնար հասնել, եւ իր մէջ «անխիտ» ու ետանդուն աշխատողը», «եր կըրցածը յարատեւօրէն ընողը» կը տեսնինք, ախար որ այնքան հագուազեւտ է մեր մէջ — եւ ատոր համար, քանի որ զինքը անկարող կը նկատէինք ճշմարտութիւնը դիմակաորեւտ, իր ինքնարբեցութեանը այնք կը գոցէինք։ Կրկի բորբոքումներու մէջ իրերուն բական ծանօթութիւնը կորսնցնելու հակամէտ միտք մը չեմ ունենած կերքք, եւ մինչև հիմա կը շարունակեմ մտածել թէ Պ. Չերազ իր բովանդակ կեանքին մէջ օգտակար ըլլալու համար ո եւ է ջանք չէ ինչայն որ չի ինչայնք. եւ այդ տեսակէտով, որչափ ալ իր գործունէութեանը շատ մը կողմերը քննադատուել ըլլան, Պ. Չերազ իրերե գործօն եւ անվհատ «փոփոխականութիւն» մը միշտ գնահատման արժանի պիտի մնայ։

Ապայս ինչ որ աններելի էր գտնեմ — եւ ատի կը խախտէ ի՛ր յարգանք Պ. Չերազի նրկատմամբ, որովհետեւ իմ յարգանքս անկեղծ ներուն համար է, — այդ անուղաճատութիւնն է որով Պ. Չերազ չէ քաշուած իրողութիւններ վիպականի կամ նպատակաւոր սքողումներով ալակերպելէ։

Իր Ընդարձակ պատասխանին մէջ Պ. Չերազ
 Ի վեր կը հանէ իմ զննարարաբանութեան մէջ սր-
 պողած մէկ զանի մանրամասնութեան վրէպ-
 ներ : Ես յօժարակամ կ'ընդունիմ այդ մէկ
 զանի վրէպները գործած ըլլալու : Այսպէս՝
 յիշողութեան պակասով մը , կորչաքոֆին
 վերադարձ եմ "Anatomie ou autonomic"
 Խօսքը զոր Իկնաթիեֆ արտասանած է . նմա-
 նապէս , անծիշդ տեղեկութեան մը զո՞հ եղած եմ
 Պոլսեցի Պ. Փորթոզախանը վանցի նկատելով :
 Ինչու չեմ վարար իր խոստովանելու որ սը-
 փալած եմ այդ մէկ զանի մանր կէտերուն
 մէջ : Եւ շատ զո՞հ պիտի ըլլայի եթէ Պ. Չերազ
 ալ միևնույն բանը ընէր եւ հրապարակա-
 ընդոյնէր տեսակ մը սխալներ . — Ինչպէս որ
 ըրած է ասեանով ինծի հետ ունեցած իր անձ-
 նակոյն խօսակցութեանը միջոցին : Ուսա-
 լին հոն է որ իմ «մանրամասնութեան վրե-
 պակհիս» ոչ մէկ նշանակութիւն չունին
 խնդրոյն շարժողութեանը տեսակէտով , եւ
 իրերուն երեսը ո եւ է կերպով չին փոխեր ,
 մինչդեռ Պ. Չերազին կամաւոր ու նպատակա-
 ւոր խզումի բրուանները խնդրոյն հիմունքին
 հետ կապ ունին եւ մեր ժամանակակից պատ-
 մութեան ամենէն նշանակալից գործէն մէկուն
 վաւերական արձանագրութիւն զորով կը վը-
 տանպին : Գիտեմ որ Պ. Չերազ այդ խնդրի
 բրուաններ ընելու մղուած է իր մեծանուն
 վարպետներուն եւ պարզակիցներուն քաղա-
 քականութիւնը զարթոպանելու ձգտումէն .
 բայց երբքք ներշնչ չէ որ հրապարակային
 գործիչ մը ձշմարտութիւնը զո՞հէ իր սիրած
 վարպետներուն յեշտասկը պաշտպանելու
 համար . որովհետեւ ամէն սէրէ , ամէն հիացումէ
 գրեթէ վր պէտք է որ զատուի ձշմարտութեան
 սէրը : Եւ արդէն Պ. Չերազ ո եւ է ատկողու-
 թիւն չունէր իր սիրած վարպետներուն —
 զորոնք ես ալ կը սիրեմ իրեն չափ բայց իրմէ
 արբեր եղանակով մը . — յեշտասկը պաշտպա-
 նելու իմ զննարարաբանութեան մէջ ոչինչ կայ որ
 վարժապետեանին կամ Օտեանին յեշտասկին
 համար Վիտալիչ ըլլայ . ես ցոյց տուած եմ
 վարժապետեանն ու իր խորհրդակցանիքը՝
 Լլրիւ սահղծողները հայկական խնդրոյն եւ 77-
 78 ի տաս ինն աստաջին արարուածին» մէջ դեմա-
 հասած եւ ներքողած եմ անոնց ընթացքը . —
 Սան-Սթեֆանոսի դաշնադրին 1867 յօդուածին
 ստացումը . մինչեւ Պերլինի Վեհաժողովին հայ
 պատգամաւորութիւն մը զրիւն մը միւս
 կողմէ միեւնոյն աստե՛ն՝ Ռուսիոյ կայսեր մաս-

նաւոր պատուիրակ մը զրիկելու որոշումը .
 այդ բոլորը արամարանական եւ ճիշդ գտած
 եմ . բայց Պերլինի Վեհաժողովին բացումէն
 յետոյ , Պոլսոյ հայ վարչիչներուն եւ իրենց
 Պերլինի պատու իրակներուն գործունէութիւնը
 ինծի թուած է անծիշդ , եւ նոյն իսկ վրասա-
 կար : Նախկին ուղղութեան այդ փոփոխման
 մէջ կարձած եմ տեսնել օտար — այսինքն
 տնղլո-թուրք — ազդեցութեան դերը : Պ. Չե-
 րազ ուրեմն իրաւունք չունի զիս վարժա-
 պետեանի «ամբողջ քաջաքականութեանը»
 գատափետող ըմ ներկայացնելու . այդ խի խե-
 զաթիւրում մըն է , եւ ամենէն կարեւորներէն
 մին իր ուսումնասիրութեանը : վարժապետ-
 եան-Օտեան խմբակին դեւ անսպիտական սխալը
 նշանակած ատեան , շատ յատակ կերպով այսու-
 նած եմ որ այ սխալը մտքէս կորիք չեմ ան-
 ցըներ վերադրել ո եւ է անաղին . ձգտում-
 ներու (զոր այդ վեհոգի ազգասերները անկա-
 բող էին ունեցելու) . այդ սխալը որոշուպէս
 վերադարձ եմ անծիշդ հաւտի մը : Եւ փոխա-
 նակ արտատաւորում մեծ յիշատակ մը պաշտ-
 պանելու ձեւն առնելու , ինչ որ ընելու ոչ
 իրաւունք եւ ոչ պատճառ ունէր , Պ. Չերազ
 ուրիշ պարզք չունէր կատարելք , բայց հիմէ
 բացարձակ անկեղծութեան մը . ճշտութեանը
 պարզել իրողութիւնները , եւ քաջասրէլ այն
 պատճառները որոնք մղած են վարժապետեան-
 Օտեան խմբակը՝ այլպէս գործելու :

Արդ , իր վարպետները պաշտպանելու այդ
 քիչ յանձնարարելի եղանակը , ինքնին , փաստ
 մը աւելի է հստատեւելու համար թէ վարժա-
 պետեան-Օտեան ծրագրին վերջին մասին զե՛մ
 ուղղած զննարարութիւններու անհիմ չէին :
 Մարդ պէտք չ'զորար իրողութիւնները չպար-
 լու : Երբ գաղափարի մը բացարձակ ճշտու-
 թեանը համոզուած է : Ուրեմն , պարտաւոր եմ ,
 Պ. Չերազի ուսումնասիրութիւնն եղակացու-
 թեանը մասին կարծիքս յայտնելու անալ-
 զուելով Պ. Չերազի պատմած իրողութիւնն .
 ինքն ձշմարտութեան հետ առաւել կամ նուազ
 համապատասխան ըլլալուն խնդրովը Այս խըն-
 դիրը լուսաբանելու համար , պիտի դիմեմ
 թանկագին աղբիւրի մը , Ստեփան Փափաղ-
 եանի Յուշատարիւրին : Այդ կարեւոր տուգը-
 մանին մէջ , որ մինչեւ հիմա անտիպ մնացած
 է , Ստեփան Փափաղեան , որ 77—78 ի գրուաղին
 աստջնակարգ դերակատարներէն մին է
 եղած , արձանագրում է , ինք իրեն համար ,
 սկիներեւ անկեղծութեամբ մը , Պերլինի հայ

պատուիրակութեան արար քնները՝ որք օրին ։ Փախազեանի Յուշաստորը, — զոր Պատասխանատուութիւնները տխուրամով յօդուածիս հրատարակումէն քիչ յետոյ հանդուցելու հանձնած անօթի կրեմիտիանին աղազականներէն մին ինծի զրկեց, հաստատելով անոր բացարձակ վաւերականութիւնը եւ արտօնելով անոր հրատարակումը, — ինքնին արդէն շատ սուր շահանքանութիւն մը ունի մտածող հայ ընկերացոյցին համար, որովհետեւ մեր ժողովրդին անկարգապահ, անորջ, նստմուռ (բառին գէշ լուսամտով) անխիստական բարբերուն վրայ զուսեղանակամօրէն սարսերցուցիչ լոյս մը կը պիտի ։ բայց բայ ի այս բնդհանոր շահեկանութենէն, այլ տարբերման ինծի համար սա ժամանակը շահեկանութիւնը ունի, որ միեւնոյն ստամին մէջ ուրիշ դերասանին կողմէ պատմուած այս անդիկարութիւնը բո-րորովին տարբեր է Պ. Չերազին վրայումէն, — եւ տարբեր ճիշդ ամենէն կարեւոր կէտերուն վրայ, այսինքն Ռուսիոյ հանդէպ Հայոց վարձուանքին, Եռուարի ետ Հայոց պատրիարքա-րանին բուն ընթացքին նկատմամբ, եւն ։ եւ Ստեփան Փափազեան, որ արդէն իր պատմութեամբ զով կ'երեւայ միամտօրէն բարի եւ անկեղծօրէն սպգասէր անձ մը, հեռու է Պ. Չերազին համակրող մը չըլլալէ ։ ընդհանրական, անոր վրայ կը խօսի ամենամեծ համակրութեամբ եւ նոյն իսկ հրացումով, ու իր շահ-իները կը թափէ նորէն նարպէշին զլիւռն (որուն անձնամուտութիւնը, իշխանամուտ-ութիւնը անմխտելի են, բայց որ Պերլինի պա-տուիրակութեան անմխտելի կերպով միակ ի-րապէս «դիւանագետ» միտքն էր, ինչպէս կ'ե-րեւայ՝ ըստ իս նոյն իսկ Փափազեանի ։ յիշած կարգ մը մանրամասնութիւններէն ։

Արդ, կը հրաւիրեմ Պ. Չերազը, որ լոկ «բար-սուզար» մըն էր Պերլինի հայ պատուիրակ-ութեան մէջ, որպէս զի մտիկ ընէ իրական «պատուիրակ» մը պատմութեան պիտի տես-նուի որ Փափազեանի պատմած իրողութիւն-ները իմ մեկնութիւն կը հաստատեն, հակառակ որ Փափազեանի քաղաքական բնութեամբ, ան-անձնական արձագանք Չեանուարժապետեան իմբրկան ուղղութեան, իմ բնութեան կերպ-ըութիւն ունի այս ստորմասնին մէջ, զորովն քաղաքական ուղղութիւնը չէ անշուշտ, այլ իրողութեանց անխաղախ պատկերացումը՝ անկողմնակալ վկայի մը կողմէն ։

Երկու պատմիչներուն տարբերութիւնները նշանակելէ յետոյ, իմ եզրակացութիւնս պիտի նիկակացեմ Պ. Չերազին եզրակացութեան իրրեւ պատասխան, — եթէ արդէն այդ մէկ լայնի հիմնական տարբերութիւնները որպիտի նշմարուին երկու պատմութեան միջեւ, ինքնին չբաւեն պատասխաններուն լաւագոյնը համարուելու ։

Ա. ՉՊԱՆԵԱՆ

Յ. Գ. L'Arménieի վերջին թուոյն մէջ Պ. Չերազը՝ Կոնիէի յօդուածին պատասխանելու համար՝ հրատարակած է շահեկանակալ յօ-դուած մը, ուր սա խեղդատակ տողերը կը նշմարեմ ։

«Պ. Չոպանեան կ'ապաստանի այս անպատ-Պ. Կոնիէի վկայութեան հետեւ, որ Սան-Սթե-ֆանօի 18թ յօդուածը կը նախընտրէ Պեր-լինի (նոր յօդուածէն) ։ Չոպանեան նա-խազուշտութիւնը ձեռք կ'առնէ մեզ վստա-հացնելու թէ այդ յօդուածին հրատարակու-մէն առաջ՝ չէր ճանչնար «Ռոս»ի փալլուն աշխատակիցը ։ Պ. Կոնիէն չէր ճանչնար, բայց կը ճանչնար Պ. Քիլետաը որ կը ճանչ-նայ Պ. Կոնիէն ։ Արդէն, Պ. Պետտի նա-մակին հրատարակումէն ի վեր (որ առանց ան յերէն գիտնալու, «Անախտ»ի տեսու-թիւններուն ինչքինները համախոհակցեց) գիտեց թէ Պ. Չոպանեան բարեկամներ կը հաշուէ Բարիզեան մամլոյն մէջ եւ, հարկ եղած արին, անոնց քաղաքականութեանը կը գիտէ ։ »

Այս նշին մանրամասնութիւններով պիտի չզլ աղէի եթէ անոնք չչնչտէին Պ. Չերազի ուղղամտութեան մասին ունեցած կասկած-ներս ։ Պ. Չերազ որ կը կարծէ թէ վերջոք Պետտի նամակին «Անախտ»ին մէջ հրատա-րակումէն ի վեր միայն սկսած եմ բարեկամներ ունենալ Բարիզեան մամլոյն մէջ, զիտե սր այդ նամակին շատ առայ, աշխատակցած եմ Revue des Revuesին, Revue Blancheին, Mer- cure de Franceին, Société Nouvelleին, եւն, ու չորս գերք հրատարակած եմ որոնց շա-տաջաբանը գրած են Վլենամսօ, Քիլետա, Պե-տտա եւ Անախտ Չրանս, այնպիսի շքանի մը երբ Պ. Չերազը դուրս թիւն անպատմէն գիտե-ր Բարիզի մէջ ։ Յետոյ, ինչպէս Պ. Չերազ չ'ա-մնայ ինքնապիտի թէ Հայոց մը հետ ունեցած վեճաբանութեան մէջ Ֆրանսացի հրապարա-կազրի մը օդնութեանը կ'ըման զիմը ։ Կոնիէն չէի ճանչնար իր յօդուածին հրատարակումէն ա-ռաջ, եւ Քիլետաը չէր կրնար իմ դատակարարա-Կոնիէին հաղորդել, քանի որ արդէն Քիլետաը այդ ինչորոյն մէջ համակարծիք չէ ինծի եւ Կոնիէին (ինչ որ Պ. Չերազը նշմարած պիտի ըլլար թէ չէ «Ռոս»ին մէջ կարգացած ըլլար Քիլետաի նա-կատուս յօդուածը որ Կոնիէին յօդուածէն քիչ

յետոյ երև. ցաւ) : Ու վերջապէս, տարօրինակ չէ՞ որ հայկական խնդիրը փրանասայի մէջ արծարծելու նպատակ ունեցող լրագիր մը մեր ներքին վէճերը փոէ օտարներուն առջեւ (փոխանակ ո եւ է հայերէն թերթի մը մէջ իր վիճարանական յօդուածները հրատարակելու) ու մասնաւանդ զիմէ ասպակիս ճշմոյս ու աղեղ միջոցներու, որոնք զգուսանք պիտի ներշնչեն ասի թերթը կարգացող Քրիստոսացի հրատարակագիրներուն :

Ա.Զ.

ՊԱՏԳԱՄԱՌՈՐԻ ԱՐ ՑՈՒՇԱՏԵՏՔԷՆ

— 27 Մայիս 1878. — Երէկ մինչդեռ խորհուրդ կ'ըլլար Օտեան էֆէնտիի տանը մէջ ազգին ներկայ խնդրոյն վրայ եւ աշխարհական ձեռնհաս անձի մ'ալ, որ նմուտ ըլլար նաեւ զազգաբաղկանութեան, եւրպաա խլրու ելուէն հարկը կը ներկայանար, յանկարծ Ն. զիս առաջարկեց, որուն ձայնակցեցան Օտեան, Ներսէս պատրիարք եւ սպա Ս., ու անմիջապէս պատուիրիցին ինձ 24 ժամուան մէջ պատրաստուիլ ու ասորուան շոգնաւուով մեկնիլ յՕտեա եւ անկէջ ի Պերսի մասնաւոր հրահանգով :

Արդ այսօր որ է տօն Համբարձման կը ձգեմ Պալիսը ժամը յին եւ «Ալեքսանդր» շոգնաւուով կ'անցնիմ ի Սեւ Մով :

Պէշիթիաշի տառջէն անցած ժամանակ պահ մը կը դիտեմ Արքունի պալատը ուր այս միջոցին անճանապատճիւնը կը թալաւ որէ աչքին տառջ կը լսեմ ազգիս վիճակը եւ կը յուզուիմ մօտալուտ եւ հասանական փոփոխութեանց վրայ :

Բայց ինչ որ զիս աւելի կը վրդովէ, այն ալ Պոլսոյ անկաշուն եւ խառնակ վիճակն է, սակաւք կը յուսամ յնստուած որ պիտի պահէ անկազը :

— 27 Մայիս. — Այսօր ժամը 5ին Օտեա կը համերկը, ուր տաղակալի քննութիւնէ մը եւ երկարատեւ արձանագրութիւնէ մը յետոյ զուրս կ'ելնենք :

Օտեա սիրուն եւ պայծառ զապագ մ'է, արեգաբաղ եւ վայելուչ, ընդարձակ եւ ժողազարդ փողովներով, հրեայ եւ յոյն մեծատուններ թազմաթիւ են : Հայերը յ(0) տունի չափ կան, որոց 80ը սափրեչ եւ 20ը սոյւււալլ առեւտրով կը զբաղին : ասոնց մէջն է քրիսայ Մանուկ որ իր ամբարտոյցը գացել է :

Ժամը 9ին Օտեան կը ձգեմ եւ 28 մայիս Ծովթաթի կայարանին մէջ կ'ելու տարւած զարմըրով Ալշ. Մասնաւորութեան պատրաստը արտասու ալից աչքով ատենին տօնելէ յետոյ կը շարունակենք ճամբանիս եւ Աւստրիայն

Պերմանիտ անցնելով կ'ուրդուինք զէպ ի Պերլին :

Պերմանիտ մշակեալ եւ Փապրիբրներով լի երկիր մ'է : յազգաբաղիթ : թիւերը հոն իւր բոյնը գրած է. ամէն կողմ տեսնուած դործունէութիւնը, զիւղեկոթ թիւեր, զբազաւոց ծանր բարալույս թիւեր եւ կրթութիւնը կը ցուցնեն թէ մեծ ազգ մ'է Պերմանիտցին եւ արժանի է որ ասպակիս ազգ մը Միջերկրականի ալ իջնէ, ուրիշները հաստարակչուհա համար :

— 29 Մայիս. — Առաւօտեան ժամը 10ին հասայ ի Պերլին եւ Հօթէլ Տը Բով իջնելով, ձգեցի հոն գոյգերս եւ գայիլ փնտռել զհարպէյ եւ միւսները :

Ճամբան հանդիպեցայ հսկայ կոթողի մը որ հրապարակի մը մէջտեղ կատուցրած էր, զառակուսի պատուանդանի մը վրայ, սօնաքիւշ շինուած : վրան պղծէ պատկերներ կային կայսեր, մարաջխախնալու, զօրականներու եւ ընրանի տուէ այս ազգին որ այսօրն պարճանի արժանի անձեր ունի եւ կրանի նաեւ այն անձերուն որոնք իրենց յարգը ճանչցող ազգի մը զաւակներն են :

Հօթէլ Մ Բեթիարպէրն եւ Հօթէլ տէ Բրէնս աչքի անցուցի գանձելու համար նարպէյ սրբապալսը :

— 1/13 Յունիս 78. — Երեկոյան Սրբիւնան կեա Չերապի եւ Տ. Պ. ի նստ, Սրբիւնան երկրորդ յարկը իջաւ, իսկ մնացեալներս երրորդ յարկը : Սրբիւնան կրկար բալթօ մը հազած է եւ կրկար գլխարկ գրած. սեղանին վրայ Սրբիւնան ըսաւ «Սրբիւնան, Փապագեան եւ Պերլին, շատ բան կը նշանակէ այս» — «Այո», ըսի, ես յօ է որ պիտի զարմացնէ շատերը» :

— 2 14 Յունիս. — Չերապի նստ երկար տեսութիւն մ'ըրի տառւօտեան տաղնապալի կեանակցութիւն մ'ունեցեր է Սրբիւնանի հետ որ միշտ Պոլսոյ հրահանգներուն չհետեւելու եւ իր իսկոյնն ու քիչ մ'ալ ուրիշներու անալու եւ նոյն իսկ երբեմն ալ հեղափոխ տրամադրուի թիւն ցոյց կուտայ եղեր, որոնց զմ Չերապ գտանապէս ինձ յոյժ գանգատեցաւ. «Այժմ ըսաւ, ազգային դործը վերու կ'ըսա (ըսկ ուղեց գործին աշխատութիւնը) վասնզի ձեռք մանն հենքմիջ մէկը անոր ընկերացաւ եւ ես ի' սրտի տաղնապնէրէս կ'ապաստիմ : Սրբուցի զինքը եւ քաջակերեցի, վասնզի չափազանց բեկեալ գտայ Սրբիւնանին, զորուշացույցի ոք իլլայ թէ պանի զայրացնելու բան մ'ընէ : Այժմ նա պիտի դայս թէ Չերապ ինձ հետ տեսութիւններ ըրած եւ շատ բան պատուած է : քայց եւ ուրիշ կերպ պիտի վարուիմ, վասնզի ազգային այս մեծ խնդիր երբեք անուական նկատուած չլիցքիներ :

Յետոյ Սրբիւնանի հետ տեսնուեցայ երկարօրէն եւ նա ըսցարտեց ինձ ըրած ձեռնարկները, Պերմանիթիտի եւ Անպիթոյ թաղուհոյն չնեղականալուէս պատճառները, ստաջիւնի փոփոխէ, քայց կրկրորդին ոչ (Չերապ պատճառ էր ինձ՝ լուծեալս պատելու պայմանաւ՝ թէ